

Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Ու վերջին ժամուն, կեանքիս կայծը դեռ ի սպառ չըմարած,
Պիտի գան անոնք՝ որոնց կարօսը մնաց մէջն իմ հոգւոյն,
Բոլորուին իմ շուրջ. մայրս պիտի գայ մոմերը վառած,
Պիտի անպայման գայ, բռնէ՛ ձեռքէս ու զիս սանի տուն:

Իրար սառապանք եղաւ լոկ,
Իսկ երազը՝ խաբկանք մընաց միտ,
Կեանքն անցաւ ու միտքս մընաց բոկ,
Չիմացայ ո՛րն էր սուտ, ո՛րն էր նիտ:

Նեւտեր ենք եզերքն այս հեռակայ՝
Ուր ամէնքը իրար կը դաւեն,
Մեր հոգւոյն մէջ Մութը կը սրգայ,
Ու չունինք պատրանքն իսկ ապաւէն:

Սիրս ամայի է, կիսաւեր մասուն,
Չեն շողար հոն ա՛լ մոմերն ու նըրազ,
Խորսակուեր՝ առիփ, պատուհանն ու դուռ,
Բոյն է դրբեր հոն բուն փութ մը սակ:

Կեանք, դուն եւ ես պիտի ա՛լ շուտով զատուինք իրարմէ,
Յաւիտեանէ՝ յաւիտեան չըհանդիպինք ալ իրար՝,
Մեր սիրավէպն աշխարհին ո՞վ պիտի օր մը պատմէ,
Մեր փէները փրմայֆոս, մեր գրկանքները վարար:

Դուք որ մեր ցեղի արմատին կու տաք ձեր հարուածն անգուրք,
Ազգասիրութեան կը հառէք պատգամ...
Չեր ամբողջ կեանքը կեղծիք է ու սուտ,
Պիտի յաւիտեան չընէրէ՛ ձեզի մոխիրըս անգամ:

Օ՛ Մայր Բընութիւն, Օ՛ խորհուրդ անունջ,
Երբ ես ա՛լ չըզգամ եւ ա՛լ չըլլեսեմ,
Ի՞նչ պիտի՛ ունկնդրէ քու սիրոյ մըմունջն,
Ու Պէտքովէնեան Մահերգերդ վախմ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ